

ԲԱՆՊՍԵՆՆԵՆԿԱՆՍԱՂԻՄԱԿԱՆՔԽԱՅԻՄ ՈՒ ԶԱՅԻՄ

Իրիկնաղէմին՝  
Սաղիմն էր կապեր իր գօտին երկաթ  
Ու մտեր խրամ:  
Ծառերու սիրտէն, հողէն, լեռներէն,  
Սարսուռ մ'անսովոր  
Կը փրթէր կ'իյնար,  
Շրջավայրն ի վար:

Ծուխ չէր բարձրանար  
Տուններէն խաղաղ,  
Զկար երթելէկ.  
Սաղիմն էր կապեր իր գօտին երկաթ  
Ու մտեր խրամ:

Միայն հեռաւոր սանիքներու շուրջ,  
Փողոցներուն խոր,  
Հասուերներ շարժուն, նենգ ու չարակամ  
Գիտէին գիրար:

Իրիկնաղէմին՝  
Արեւն հեռաւոր լեռներու կուրծքին  
Գազաղ էր դրուած:  
Ու դառն էր խաղաղ, [պարիսպ,  
Բայց գիծէ մ'անդին, զերթ մահուան  
Հազիւ նժամարուող մարդկային ձեւեր,  
Կը յայտնէին թէ  
Հոն էր թեմամին:

Ու դառն էր խաղաղ,  
Բայց մեռելային.  
Կեցեր էինք մենք պատերուն տեսի,  
Խրամներուն խոր,  
Մենք՝ Պաղեսիսի նոր ազատութեան  
Ու խտակիր սիրտեր:

Ու դառն էր խաղաղ,  
Արեւուն յետին շուրջն յամեցող՝  
Վարդի, յաստիկի թելեր եւ հիւսեր  
Շրջավայրն ի վար:

Ու դառն էր խաղաղ,  
Երբ հրազենի հարուածներ երկու  
Սուլեցին, անցան  
Մահուան քրքիւրով:

Պահ մը լուսիւնն իր թեւով կապար  
Թանձրացաւ, իջաւ մեր հոգիներուն,  
Բայց մեր կուրծքերուն ներքեւ կասաղի  
Կը մոնչէին դարերով բանտուած  
Գազաններ հազար:  
Ու ձայնն այլամերժ,  
Ծանօթ, մտերիմ,  
Մահուան ու կեանքի  
Կուտար հրաման.  
«Յառաջ իմ քայլեր», —  
— Յիսնապետն էր մեր:

Հազար ինն հարիւր քառասուն ութն էր:

Նետուեցանք առաջ, թեթեւ ու գինով..  
Կը տեղար կրակ մեր տոլն ու վերել,  
Ռումբն ու հրազէն  
Կը յորիկէին նուազ մ'անամուն  
Նւ այլուրային:

Ճերմակ ծուխերու ալիքներուն քակ,  
Հնկղմող մաւու մը վրայ կարծես,  
Կը տասանէին ուրուականներու  
Անծանօթ շարքեր:

Գաղթած էր այլևս  
 Ժամանակն ու պահ,  
 Համազարկը լոկ բոցերով հազար  
 Մեր գլխուն վերես :  
 Ու երկինքն ըսես կըրակէ բեւեր  
 Հազած կը փախչէր :  
 Մուխի, փոռի սիւներուն վրայ  
 Դաւաճը կը ծրփար մահուան արիւնոս  
 Ոսկերուն ներքեւ :

Բայց ես չեմ յիշեր թէ որքան սեւեց  
 Կռիւն այդ անեղ,  
 Հորիզոնին դէմ,  
 Արեւի ակսէն՝ ձեռքէ մ'անձամօթ  
 Կ'իյնար, կը փոշէր :

Թճնամին չըկար,  
 Յաղթած էինք մենք...  
 Փամփոււսը վերջին հըրացանիս մէջ,  
 Նայեցայ չորսդին...  
 Մառնին կոթընած ըսուներ մ'աներեր  
 Ինծի կը նայէր.  
 Գուցէ վիրաւոր յետամընաց մ'էր :  
 Արձակեցի զճնա եւ ըզզացի թէ,  
 Ա՛հ, չէր վրիպած ան իր թիրախէն :

Վազեցի ֆովն իր՝  
 Ուրախ, յաղթական,  
 Գնդակն իր սիրէն կողին էր անցեր,  
 Լօղիկին վրայ՝  
 Արիւնի բիծեր :  
 Եւ ծառի բունին ֆովիկը ինկած,  
 Խաղաղ, դալկադէմ,  
 Ինծի կը նայէր :

Սառեցաւ արիւնս երակներուս մէջ,  
 Եւ զզացի թէ  
 Կը կենար սիրքս :  
 Այնքուս առչես, ծառի բունին յեց,  
 Ընկերս Խայիմ  
 Փռուած էր գետին :

Հազար ինն հարիւր ֆառասուն ութն էր :

\*

Արահեսն ի վար մեռնող արեւին,  
 Ձեռքերէ կախարդ՝  
 Կը հալէր, կ'իյնար վարագոյրն անհուն  
 Կարմիր ներկային .  
 Ու կը բացուէին իմ աչքերուս մութ,  
 Խորունկ ու աղուոր,  
 Անցեալ օրերու ապրումներ կրկին :

Դասարանն անա լեցուն աչքերով,  
 Ուր ես ու Խայիմ  
 Նստած ֆովէ ֆով,  
 Կ'ունկնդրէինք խոր  
 Պատմութեան դասի մեր փըրոճէսօր :  
 Դասարանն անա՝  
 Լեցուն աչքերով :

Իրիկուններուն, դպրոցին ֆովի  
 Ձոյգ բարդիներուն շուրջը կապոյտ  
 Երբ որ հոսէին պողոտան ի վար,  
 Աւակերտներու կայտառ եւ անփոք  
 Երամ երբ լեցնէր մայրքերը բոլոր .  
 Մենք զոյգ ընկերներ,  
 Յանախ թեւ թեւի,  
 Համբէն զարտուղի  
 Անոյս զըրոյցով  
 Կ'երթայինք իրենց :

Մայրն է իր անա,  
 Նստած թթենույն ներքեւ վիթխարի  
 Իրենց պարտզին :

Գարունն է կախեր ջահերն իր հազար  
 Հառազայթներէն Ապրիլին աղուոր,  
 Իր մայրը գուցէ նստէր է կըրկին  
 Թթենիին սակ,  
 Դարձին սպասող իր զինուոր սղուն :

Հովը մեղմօրէն  
 Կ'օրօրէ նորէն աղուոր թթենին,  
 Թօթուելով հողին տերեւներ սրտում  
 Արցունք առ արցունք .

Հովը մեղսօրէն  
 Կ'որէ թթեմին,  
 Որ օր մը բացաւ խորհուրդն իր կանայ  
 Վերեւն խայիմին.  
 Բայց մայրն ալ իզո՛ւր  
 Պիտ' նայի ճամբուն  
 Իր զինուոր տղուն:

Լեռներուն՝ հեռու,  
 Կը սեւնար արդէն իւր մեղսօրէն,  
 Տուրք կը կրծէր իրերը ամէն:  
 Երկնակամարի արտէին վրայ,  
 Կը բացուէր լուսին  
 Լիւնի մէջ ինկած նունուճարի պէս:

Կեցած էի ես խայիմին մօտիկ,  
 Անգոյ, անմարմին.  
 Շուրջս ամէն ինչ բարջուած էր կարծես:  
 Սաղիմն ինչո՛ւ էր  
 Այսօրան տրտուր, սեւ:

Կը զգամ հեռուէն, անհուն հեռուէն՝  
 Չայներ ականջիս,  
 Ընկերներն են որ կը խօսին ինծի,  
 Ու թեւէս բռնած կը ժպտին ինծի.  
 « Կեցցես դուն Չայիմ .  
 Մեր հերոս ընկեր »:

Հազար ինն հարիւր բառասուն ութն էր:

Անեարձ ու անգոյ,  
 Ծառի բունին յեց,  
 Մութն է պասանքեր մարմինն ընկերիս.  
 Երկնակամարի կապոյտին վրայ  
 Կը բացուին աչքեր,  
 Վերին պէս կարմիր մեռած խայիմին:

Անեարձ, վերացած,  
 Ծառի բունին յեց,  
 Կարծես դարերով ես հոն եմ եղեր.  
 Խայիմն է ընկեր  
 Աչքերու զիմաց,

Արեւանուհիներն կիսով սօղուած  
 Կեանքին կը նային,  
 Եւ բարբոնքներուն՝  
 Ուրիշ խոյս տուաւ իր հոգին աղուոր,  
 Մեռած է յետին ստուերը կեանքին՝  
 Այլեւս քանդուած  
 Ժրպիտի մը մէջ,  
 Ձեռքը կարկառուն դէպի սրբին վեր,  
 Դեռ կը պանծ ձեւն իր կուրծքին դի-  
 [մաց:

Լուսինն հեռուոր  
 Ամպերու փէշին,  
 Ծածկեր է դէմքն իր:

Կեցած եմ անեարձ,  
 Ծառի բունին յեց.  
 Բայց ան կը մնայ ինծի համար նոյնն  
 Ինչպէս էր երբեմն  
 Գասարանին մէջ,  
 Ջրօսանքներու անուշ ժամերուն,  
 Եւ կամ մահադէմ  
 Այս ծառի բունին,  
 Երբ կը պասանէ իրեն հետ զիս ալ,  
 Այս արիւնաներկ պասմունանին մէջ:

Գասարանն անհ  
 Լեցուն աչքերով,  
 Չայներով հազար:

Ուխտ էինք ըրեր միտք զիրար սիրել.  
 Ապերախ աշխարհ,  
 Դուն քիչ ձեռքերուն  
 Մահը կը դնես այսօրան կրակով:

Բայց նոյնն ես, խայիմ,  
 Գասարանին մէջ,  
 Ջրօսանքներու անուշ ժամերուն,  
 Եւ կամ մահացած՝  
 Այս ծառի բունին,  
 Մնալով անեւջ կրակ անանուն  
 Իմ հոգիիս մէջ:

\* \*

Լուսինն երկինքի ջուրերուն վրայ  
 Ինկած անկեմդան  
 թռչուն մ'է հերմակ:  
 Հոգիիս՝ կըրակ, ոսկերուս՝ կապար,  
 Կեցած եմ անբարձ  
 Մեծ ծառի բունին.  
 Աչերով անթարթ՝ Խայիմն է ինկեր  
 Աստղերուն սեւեռ:

Ա՛հ, աչերն իր մութ՝  
 Լուսնակի աղոս ապակիին դէմ,  
 Ա՛հ, աշխարհներն այդ սրբում, կի-  
 րերկիցս մեռած՝ [սաբաց,  
 Լուսնի լոյսին մէջ:

\* \*

Ու ձայնն է ինձմէ,  
 Ինձի անդադարձ,  
 Կարծես երկինքէն առած իր համբան.  
 Երազն անաւորս՝ դարաւոր մարդուն,  
 Կարմիր գիւրեւան մէջ արձագանգող:

Ձայնն է այդ անհուն՝  
 Խաղաղութեան մեծ ջուրերուն վրայ  
 Բացած իր շուփան,  
 Որուն մէջէն մենք,  
 Յանախ կը տեսնենք,  
 Մեր մասը անարգ  
 — Տրտում հրիսակ —  
 Քարանձաւներու մեր ապրումներէն:

Ու ձայնն է ինձմէ,  
 Ինձի անդադարձ.  
 — Պատերազմն յոռի մեր բնազդներուն՝  
 Տրտում հաւասամբ.  
 Նահանջ ոգիին,  
 Դատոյնն արիւնոս Կայէնի ձեռքին  
 Եւ Կայէններու,  
 Խզելու ոսկի շղթան արբազան  
 Մեզ իրար զօղող:

Կը վարագորտին աչերն հոգիիս,  
 Մահուան գիտութեան  
 Այս խաւարին դէմ,  
 Եւ ինձ կ'երեւի ծառի բունին յեց  
 Դիակն արիւնոս տրտում Խայիմին:

Ու կ'անցնին աչէս,  
 Մթին դէմքերով,  
 Կարմիր հեքեքին հերոսներն ամէն,  
 Նայուածքը որոնց  
 Կանգ չառաւ բընաւ  
 Ոչ մէկ սրբբազան պատկերի դիմաց.  
 Որոնց աչքին մէջ չըբացաւ երբեք,  
 Երկինքն իր կապոյտ:

Լուսինն երկնքի ջուրերուն վրայ  
 Կը փախչէր արագ,  
 Յանկարծ ծանր թեւ մը ինկաւ ուսիս,  
 Երազանքներէս արթնցնելով զիս:  
 Նայեցայ չորսդին.  
 Դիակի մը դէմ կեցած էի ես,  
 Որմէ կը փախչէր  
 Լուսին սրբմտես:

Շուրջս ընկերներս,  
 Խոճոռ ու անխօս:

Նեւեցի զէնքս, որուն կըրթընած  
 Կեցած էի դեռ,  
 Որ անարձագանգ զընաց զըրկուիլ  
 Խայիմի զէնքին,  
 Մարգագետինի խոտերուն միջեւ.  
 Ու փախայ ուժգին խաւարին մէջէն,  
 Ձեռներուս՝ արիւն, հոգիիս՝ անզունգ:

Աչերուս դիմաց պատկեր է անչինջ  
 Դիակն արիւնոս ծառի բունին յեց:

Հազար ինն հարիւր քառասուն ութն էր:

Սաղիմն էր կապեր իր գօտին երկաթ  
 Ու մըտեր խըրամ:

ԵՂԻՎԱՐԴ